



# ԲԱԶՄԱՎԵՊ

ԺԴ ՏԱՐԻ, ԹԻՒ 16.

1856

ՕԳՈՍՏՈՍ 15.

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

### Ի ՓՈԽՈՒՄՆ ԱՍՏՈՒԱՆԱՄՈՒՆ

**Ե**րկնագումար մըշտազըւարձ զօրութեանց  
թէ արնկակից գոնի ի մեզ իղձք եւ նախանձ,  
թէ մէն նոցին հասեալ ի մեր լըսելիս  
Երանութեան հընչունք ի քաղցր աւետիս .  
Յարտօսը ըզմել ածեն զերդ լրւրջ իշնչոյից  
Զայնք ի դոփիւն պարուց եւ հոտ անուշից  
Ի մուրացիկն այր տան լալիս հառաջման ,  
Որ յայնքան խինդ խափանի ձայնն հեծութեան ,  
Այլ գաւնագոյն սակայն ի լրւր գան հիքին  
Բերկեալ այն երդք որ յարտասուն ընդիմառնին ,  
Աչք ծանրացեալ եւ մեր ի ցողս սիրակաթ  
Հայիմք յերկին հալին ոգիքս ըզմակաթ .  
Մերթ Տէրունւոյն զի խըմբին տօնք , մերթ Եղբարց  
Ցանկալի տօնք , անդուշ զերդ շիմքս են աշաց .  
Որ զալելուսն այն՝ հառաջմանց ծանը ի նուագ  
Դարձուցանեմք պէս սեաւ վիճ զըող ինչ սայթաք :

Իսկ զօր այս սոյն՝ վարդակարմիր մինչ ցոլսյը ,  
Մայր , քոլըւաք հանդէս , հանդէսքո սոնըր Մայր .  
Ո՛վ , քանի՛ եւս վազեցին ջերմ սիրաք որդեաց .  
Քանի՛ անձուկք երկնից , մերժումն ի յաստեաց .  
Ո՛հ , կարճատօղ տօնից մեր տիւ սըրարշաւ  
Այնքան ի վեր խինդ եւ ի վայր՝ բերէ ցաւ .

Ցաւ որչափ խոր գիտէ կարօս մայրենի ,  
Անձուկ սիրոյն , աչացն անձուկ գեղանի .  
Որ զի քեցեալ որբս ի տեսոյդ անձկաւէտ .  
Մեզ գրաւական զանուն ունիմք քո եւեթ .  
Զանունդ որ տիւ այգոյն ծընունդ տայ ըզկեանս .  
Որ յո լըսի խինդս անդ ծագէ եւ սփոփանս .  
Լուսին պայծառ յալիս ծըմբանց վայր ի վայր .  
Որ զմութ նոցին նըչողէ խորս եւ զհօճ ծայր .  
Ըզմութ ողբաց . միհա՞ ունատելս աղէտից ,  
Յոյց քո ըըխէ անուն աղբերս անջըրդից .  
Աղբերս զոդւոց կըրկնավատակ քաղցր եւ գառն .  
Արդ որ ի յուշ քո յորդորին զուգախտան .  
Յուշդ անմոռաց . յաւուր փառաց քոց լըրման .  
Յաւուրն այն զի երկինք յերկես զեկդ խանդան .  
Որ քեզ երբեմն որչափ եղեալ մերձաւոր  
Զմեզ արդ անհուն ի քէն ըզգամք հեռաւոր .  
Առ ի քէն . Մայր , որ զի եւ գու զմեզ սիրես  
Եւ զոր հառաջ սիրաք ուղերձեն ժողովես ,  
Որ զորդեկաց . ոյց քեզ այսպէս դաւանին .  
Թիւ զարաասուացն ունիս ի սէր զի հոսին .  
Գորովեսցին գիտեմք եւ քո բիրք այսօր  
Ցաւացն ի տես որ քեզ ձըգին տարիաւոր .

Եւ ըգեղ ոչ նըկատիցեն , պեղ որդիք ,  
Զքեղ զոր եղաբեն արդ վայելեն հայրենիք :

Արդեք յերկնից յանուրամական անդ խորան  
Ոչ իբր աստէն ոտնհար կայ սուգն եւ խոտան ,  
Եւ բեկելոց հայցուածք սրբաց եռանդուն  
Որ թերի յայսն համայն ի քո բայց սիրոյն ,  
Ի մայրութեան հասանիցեն քո ի լուր ,  
Հուր՝ ըզկամարս երկնից անցեալ բոցահուր .  
Յայսյուսամբ Մայր թէակէտ գիտեմք ի զուարթնոց  
Ներովական պաշտիս ձայնս արդ երգոց .  
Ո՛հ . Տիրուհւոյդ երկնից ուր այլքան յերկին  
Սրժանաւոր փառաց նըւագք պաշտիցին .  
Նըւագք զոր բաց ի Քրիստոսէ ոչ ումեք՝  
Բայց ընդ Քրիստոս ում համօրէն է ուրեք ,  
Արդարութեան զուգաւորեալ գըթութիւն  
Զերդ լոյս եւ չեր ի ճառագայթ մի արփոյն .  
Լինելութիւնն ում ընդհանուր՝ կայ պատկառ ,  
Յաշացն աղու ակընկալէ զոյս խաւար .  
Դղորդ ի թընդիւն 'գ երկիր թափին թէ շանթիք՝  
Թիւրին ի կէտն անդ ի նորուն ակնարկիք .  
Ամպք սեւադէզ' նա թէ հայի պատառին ,  
Կարկուան ի ցող հեղ , հողմք ի սիւդ փոխարկին .  
Տիեզերք համայն առնուն առ սէր նորա թեւս  
Սրանալ լընուլ նորուն ըզբան ի ստորեւս .  
Եւ մահ ըզսուր դարձուցանէ թերաքամ  
Զընդալ ի կէտն առ ի նմանէ յեղական ,  
Եւ ինքն Անմահն յերկրի ելեալ յաւերած՝  
Զկառսն ի մի իւր դարձուցանէ հայեցուած .  
Նորա՝ որ զին էից կալսւ իւր ի սպաս՝  
Մեր առ նորա զինչ ի պաշտն իցէ դաս .  
Որում Աստուած յաւիտենից անձկով կայր ,  
Երկրպագէք , զուարթունք , զիդի ձեղ ըզմայր .  
Ցուցէք ըզսէրդ , թէ ժաման չէք արժանեաց .  
Զնա մեծարել՝ Աստուած որդին լոկ գիտաց .  
Երկինք , յանհունն հիացարուք ցածութիւն ,  
Քան զձեղ Աստուած խոնարհեալ էջ' հայցնորուն ,  
Եւ Մայրն իսկ՝ ասս խոնարհեալ գայ մեզ ի վեր .  
Այլ իցէ վեր ուսա էջն Աստուած Մօրն 'ի սէր .  
Եւ յոր հազիւ արդ համի ելս առնել Մայր ,  
Խոնարհութեան վերջն ցուցեալ զանձնն ծայր ,  
Խնքն ում ոտից ըբաւեն աստելք պատուանդան .  
Յաստուածութեան որում հարեալ կայ խորան .  
Փառք Անմահին , փառք ում բընաւ զիւրն ըզկար  
Ելեալ յարդիւնն արժան գիտել զմեզ արար :

Զայս սերովմէք , իսկ դու սլացեալ յանմատոյց  
Բարէ եւ ոյր հարեալ զուվիդ , ո՞ ուսոյց ,  
Հոդւոյդ ի նիւս թուուցեր թեթեւ զայն մարմին ,  
( Զոր նախն երկինք յնրդիդ աստուած պաշտեցին )  
Ի հայրենի բիւրաբեղուն անդ ի ծոց  
Միածին դուսար , յեղեալսն եւ յին դու խարոց .  
Մինչ քոյդ փարեալ զբեւ Միածինդ ըլքազուկ՝  
Ում տիեզերք եւ յաւիտեանք գան անձուկ .  
Զաղապատանս ըզբեւ յիշէ որդեպէս .  
Եւ զմայրենի հայցէ գրդուանսդ առ յերկրէս ,  
— Իբրու զի ոչ ըզմի նըւագ կամ յերկրի՝  
Այլ եւ յերկինս զբեղ խնդրէ մայր անձկալի , —

Եւ զսիրոյդ հուր՝ առ որով կայծ սրովբեից ,  
Կամ հատ մի խուն յովկիանեան աւազից .  
Սիրոյն զանձամբդ հեղեալ աղբիւր զի զոդին  
Խըր ըզհովիտս զոր ջուըք ի ծով փոխեցին .  
Ըզբաւականդ ելից զոդիդ լիութեան  
Խանդաղատեալ զերդ հարսն ըզբեւ ի փարման :

Ա՛լ երակին անձնութեան կէտ դու միայն  
Յոր զակեցեց գըմաւորէ սէր համայն ,  
Ի քեղ՝ նոցին ածեալ գորավ գըթութիւն  
Եւ քո բերէ վասն առ նոսա համութիւն .  
Թէ կէտն առնումք ի հօրէ քո է դարձուած ,  
Զի կէտն որդույն իւր գուն ետուր յաւիտեանց .  
Եւ ոչ Որդին փըրկէ թէ ոչ մեզ ըզբոյդ .  
Տաս արտասուս՝ յեղբայրացեալս տանել գութ .  
Խակ եւ Ռդին ոչ սըրբիցէ լուսալիս  
Զոր հարսն անախտ գրդուես ի ծոց քո որդիս .  
Որդիս . . . այլ քեղ ծանր այս քանի՛ մայրութիւնդ ,  
Երկանց քանի՛ տարեալ զի մեզ տաս ծընունդ .  
Նա դառն երկունք են այդոքիկ քո խաչին  
Որ զմեզ սըրտիդ յանքոյթ ի խորս կերպեցին ,  
Զի եւ փառաց երանութեանդ ի վայելս  
Յո գէմ գընաս անդ տանիցիս եւ ըզմեզ :  
Պարկէշտագէղ վեհ քան զիսաթեր մահալոյծ ,  
Ում ոչ վերջն վըտանգք են պէտք գըթոյդ ցոյց .  
Ոչ բարձրութիւն ուր ամբարձարդ անմատոյց .  
Ոչ հեռացումն ըզբաւս կարեաց մոռացոյց .  
Այլ երանեալ որշափ՝ — զի յայնմ ես աղբիւր —  
Եւ զվիշտա այնչափ քանի՛ գառինք գիտես բիւր .  
Բա , եւ յերկնից բարձրաւանդակ ի գահոյս  
Վասն այն զի զմեր տեսցես ելեր վիհս ոգեոյս .  
Մատգիւր յորդիս աչ իջուցեալ պատկառուտ՝  
Քան յիսութիւնն ում առաւել բազմիս մօտ :

Այն , եւ զայն , ով Մայր , պանծամք սըրաալիր ,  
Քերուբն ի քեղ յահ վերակնէ զերդ գարեիր .  
Յոր բարձրութիւն առեալ գէտակն Ակուսեակ  
Ի գըխոյց տապալեցաւ բոց յատակ .  
Այնքան եր խնամ Որդւոյդ ի գահդ յաւիտեանց՝  
Զի եւ զիսորհուրդ քեղ նախանձորդ ոչ ժուժեաց .  
Խիստ եւ առ վեհ ցուցեալ ցայնժամն արարած .  
Ուր մինչ յիւրմէն ըստամբակէր մարդն ի բաց՝  
Զնոյն ոչ նախանձ եւ առ պատույն իւր կալսւ ,  
Զի քոյդ տեսիլ յետո հարսն զէնք իւր ծարաւ :  
Ըսկըզնամայրդ արդարեւ , տիպ մարդկութե ,  
Այն՝ որ յանմահ գոյց հաստատեալ խորհըրդեան ,  
Ոչ դու կողին այլ վեհ Սիրոյն հրաշագործ .  
Որում ի քոյդ աղբիւր բըմանն եր ի ծոց .  
Ըզկերպարան զոր ընկալար յանեղէն՝  
Յանեղն անեղ վերընծայեալ քո այսրէն .  
Եւ անդանօր աստուածութիւնն յիւրն ի Մայր  
Սըրբամբութին ի հայելի զուարձանայր .

Զոր ոմն Աֆ , եւ մեք ըզբեղ կոչեմք ՄԱՅՐ .  
Եւ հանդուրժեն յանմահութեանց անդ ի ծայր՝  
Զայդ ի շըրթանց որոց ի քէն սիրտք հեռի ,  
Գնան աշխարհի զոր անարդեր դու՝ գերի .  
Զայդ որոց սէր գայթ ի գայթթի կայ առ քեղ ,  
Զայդ ի նոցունց՝ որ ուրանանն ի հանդէս .

Թէ այդ է սէր՝ իսկ թըշնամանք զի՞նչ իցեն . . .  
Ո՛հ , այսպիսիք բայց բազմագոյնք յորդւոցդ եւ .  
Այս մայրակոչ որոց լինել գու սիրես :  
Զայս այնքանի քո սէր փոխան ծընաւ քեզ :  
Բայց գու ներեա Մայր սիրուն ,  
Ներեա բնութեան զաղիքազփուն .  
Զի թէ շնորհօք գու ես մայր՝  
Բնութիւն զԱդամ գիտէ հայր :  
Ո՛հ , զոր այնքան գու վրսեմ  
Յանձին ցուցեր զայդ նըսեմ,  
Ըզնիւթ սըրբեալ պէս ոգւոյն  
Խեռ թըշնամիս ի մարդոյն ,  
Ահա եւ մեր , սըրբեա սիրա .  
Ի ցանկութեանց անխըլիրա .  
Զայն հուր վառեալ անդ թեթեւ .  
Յոյր բոց յերկինս հարեր թեւ :  
Ե՛րբ իցէ , երբեմն ի գոյն լուցեալ մեր ,  
Մի եւս վըշտաց որդիք՝ լիցիմք այլ ի սէր .

Որ զգողջոթեան ոչ յայլ բերցուք ինչ ըցուշ՝  
Բայց զի ի վարդ քեզ զպըսակիդ յեղաք փուշ . . .  
Ահ , իւ ըցեզն հարաք՝ զայն փուշըս ո՛ այր  
Զպըսիւքս ոլոր՝ զի գոյր տաել եւ մեղ . Մայր .  
Ընկալ , այս այն է պըսակ  
Զոր մայրութեանդ յաւուր անկապ .  
Եւ զոր յերկինց յօր հարսնութեան  
Թողեր որդւոց գրաւական :  
Ընկալ , ըզդոյն յետ Որդւոյդ  
Տարաք առ քո եւ մեք սիրոյդ .  
Ընկալ , չիցեմք քո մեք սրգիք  
Զսիրոյդ տանիմք թէ զկընիք :  
Ընկալ , զի , ո՛հ , գու եթէ ոչ ընկացիս  
Ի գիրկս , իբր աստ , որդեգրութենդ եւ անդ զիս .  
Զիս և յերկինց ի բաստ նըժգեհ ծանեայց Մայր .  
— թէ և յերկինս յայնժամուրեք գըտիք վայր : —

Հ . Խ . Գ

### ԽԱՂԱԿԱՔԱՂ. ԵՒՐՈՊԱԿԱՆ

#### ԱՂԵՏՔ

#### ԵՒ ԱՌԱՋԻ ՔԻՆ ԱԽԹԻ Ի ԻՆ

**Վ**երհամբարձեալ իմ ի ցաւոց լրոխն թեւս  
Դըստիմ ի վայր ինչ մըտայոյզ առանձին ,  
Եւ աշխարհ յինք պիշ՝ ըշհայի յիմ երես .  
Լոյլ մառախուզ՝ իւ նա կամաւ ըպօղին՝  
Ոչ անկանի մածնուլ՝ ւի բիբս իմ նըսեմ .  
Եւ իբր ի թերթս ինչ ի մատեան որ պարզին  
Բզդառնագոյնս վիրաց նորին վերծանեմ ,  
Օ որ յիմ կըշուեալ յաղէտս հայիմ առ լուսուած ,  
Ի զմարդկայնովքս խորհըրդածեալ համօրէն :  
Լոյա յագուրդ գայ զիետ անդէն բաղձանաց .  
Ի յաղաղութեան՝ մըրրիկ ըզհետ սաստկաշունչ .  
Եւ մոռացօնք տըխուր՝ ամէն բերկրանաց :  
Եւ զերդ ի գլուխս անդ թառամի ծաղկանց փունջ՝  
Ի զկուսական խամրէ զոգւոյն գեղ զանթիծ  
Պարահանդէս երախանաց գեղեալ շունչ :  
Զանձիր , սթափումն ի պատրանաց , եւ թախիծ ,  
Լուպաշաւանք յաճախ եւ խայթքն ի խըզնոյն՝  
Ի զջեր ժամնւցըն պըզտորեն հըրձուալից :  
Բնկճողն առ ոտս արտօսը հոսէ ընկճելոյն ,  
Եւ մեծատան պերձ ի զըրունսն՝ այր եղուկ .  
Լալօնք եւ ծաղը ընդ մի յարկաւ եւ ընդ նոյն .  
Օ առեղ անուին բախտ շըրջըրջէ յեղյեղուկ .  
Եւ հաճոյից ուր նախ գեղգեղ ծաւալէր ,  
Լոյդ լըռութիւն եւ մերկութիւն մահաշուք :